

ASTOUR NAVARIAN, Anthologie des Poètes Arméniens. Lettre-préface de M. Henri Lichtenberger, professeur à la Faculté des Lettres de Paris, Imp. de Navarre. Libr. E. Leroux, Paris, 1928, 89 p. 243. Prix 20 frs.

Ա. Նուարեան, Գայեվանի Ա. Գասառնի աշակերտներէն, որ յետոյ Բարիլի մէջ մտակց Յասմանէն յեզուն եւ գրականութիւնը, փայտեցնով իր բանաստեղծի սաղանը, շուտ զեղեցիկ ձեւաւոր մը բրած է հայ բանաստեղծներէ ծագիւմաւ մը ներկայացնելով եւրոպացի բանաստեղծներուն:

Հ. Լիբրիկովը այս հասարակի սկիզբը իր գրած յատկապարտին առաջին հոգեւոր մէջ իսկ իր գրած «Նուարեանին մտածուելը եւ երթողական արտեւար» եւ շուտ փայտալից զննաստեղծներ կ'աղերձէ հայ ժողովուրդի հասցիին եւ մարտնչու Հայաստանին:

Երբ ամեն եւրոպացի գրագէտ եւ բանաստեղծ Հ. Լիբրիկովի պէս այս ծագիւմաւի բանաստեղծութիւններու մէջ կարդայ հայ ժողովուրդի սրին, նախորդ արդէն հասած կ'ըլլայ իր նպատակին: Եւ այս շնորհիւնն շուտ բանկարգին է Նուարեանի ծանայութիւնը հայ գրական:

Նուարեան իր Ներածութեան մէջ կը ներկայացնէ հայ-գիւցարներու բնութիւնը (L'Épopée arménienne), նակեղարք, Արեւմտեան Միջին Փարոսն ազգացարիւնը, Գրականութեան ներքին կեդրոնները (Վեհերիկ, Կ. Պոլիս, Թիֆլիզ):

Եւրոպացի քննադատներու համար այս սեղեկութիւններ բաւական պիտի նկատուին սուտեր, պարզապէս անոնց քննիմանու գաղափար մը տուած ըլլալու համար հայ բանաստեղծութեան ծագումն եւ զարգացման այլեւայլ հանգումներէն վրայ այսպիսի համեմատար փոխ ծաւալով ծագիւմաւի մը սկիզբը:

Բայց հայ պոետներէն եւ հայ մասնագործութեան նկատմանս նշանակելէն հայելով Նուարեանի Ներածութեան վրայ, բաւական նշանակեց եւ արագարիւններ անհրաժեշտ կը դառնան:

Գալով բուն ծագիւմաւի, աստիք քննուած են անխախտ ըլ' առեւելեան եւ թէ' առեւմտեան հայ բանաստեղծներու գրեւորէն, եւ քննուած են միայն Ներածութեան, եւ սեղի չէ տրուած արձակ բանաստեղծութեան, նոյն իսկ Վարդանանց պատմալից եղիթ, որ Ներածութեան մէջ կը ներկայութի իրեն զիջողներու բանաստեղծ (poète épique), իրատեմ ոտեր Ներդրման գրախոր կենդան իր հանի մը էջերով, Նուարեանին դրոշմիւր արդարացում ըլլալու համար:

Նուարեանի զննաստեղծին արժանացում են միայն նոր եւ նորագոյն բանաստեղծներ, այսինքն՝ Գասար-Քարիպա, Մ. Պելիքյան, Մ. Նուրբանեան, Մ. Անէմեան, Խորէն Լուսինեան, Ս. Շանաղիլեան, Թ. Թեղեան, Ե. Տէմիրճիպետեան, Պետրոս Կարեան, Եղիթ Գուրեան, Յովն. Սեբեան, Սյուրիլ, Յով. Յովհաննէսեան, Ա. Անտոնեան, Յով. Թումանեան, Զարուհի Գալմեան, Շանք, Յակոբ Յակոբեան, Ալեքս. Ծասուրեան, Գեղեցիկ Տէմիրճեան, Անգիս, Կարեղին Պեղեթիպետեան, Տիգրան Եղիթ, Ա. Չոպանեան, Վ. Մալեան, Ռ. Ռեբեան, Ա. Խամիկեան, Արտուշ Գարսիսեան, Շաւանիկ Կարեղեան, Վ. Թեղեան, Սիւսանթո, Ա. Նուարեան, Գասարիկ Քելիքեան, Գանիլ Վարուժան, Վանան Տէրեան, Ռ. Սեւակ,

Հ. Նուարեանց, Միսոբ Մեծարեց, Վեհեր Յասմանեան, Ման. Զարիբեան, Եղիթ Զարեց, Յովն. Պոպուսեան, Նուրեան Տէր-Միսայլեան:

Բաւական նոյն գրանի մը, բայց առանց դասաւորութեան Աստի ամենն այլ սոյոց բանաստեղծներ են, թէ աստեղծու գրելու նոյն եւ վարձ քննութե այ կան անոնց մէջ, կարելի\* է աստի բոլորը, իրենց ոչիսով եւ արտեսով իրեն բանաստեղծ քննութի կը տրուաւ այ ներկայացնել, աստի ամենն այլ անխախտ հայ ժողովուրդի ոչին արտայայտու կողմէն ինչ արժէ ոտին, կամ իրենց արտեսով ինչ ազգեպարիսն բրած են իրենց ազգին վրայ, գտնէ այսպիսի նարգուներ կը ծագին մե ձեղնի մէջ, ստովնեսե Բագրատունի բաւերով, շայլ է շարժալի լինել, եւ այլ՝ բանաստեղծ (Մտակարան, էջ 25):

Նուարեանի այս շուտ զննաստեղծի նշանակը մեզի կը բնադրէ ուրի կարեւոր հարցում մը. սոյսինն՝ ինչու համար Նուարեանի պէս արտեսագետներ եով հանի չեն գար եւ արհող ինչ բանաստեղծութեան մէջէն մեծ ծագիւմաւ մը չեն պատահե, աստի մագիստրատեան գործ մը, որ ընդգրկէ հայ բանաստեղծութեան բոլոր նիւթեր Եղիցե Եղիցեմ միջեւ մե օրերը, խոսք քննութեան եւ լու դասաւորութեան, եւ արանց խոսքի զննու չափանց եւ արձակ բանաստեղծութիւններու միջեւ, եւ զննել եւրոպացի սոյնե անկախ գործ մը, որ իրապէս կարող ըլլայ արտայայտել հայ ազգին բանաստեղծութիւնը եւ արտեսը:

Այսպիսի քննարձակ ծրագրի մը կարեւոր մեկ ծագը կարելի է իրագործուած նկատել Ա. Չոպանեանի նշանակութեան, որ միջին գաւառ հայ բանաստեղծութիւնը ներկայացուց եւրոպացի:

Բ. Ե.

### ԱՅՆԵԻԱՅԸ

#### Ն Ե Ր Ք Ո Ւ Մ

Այսօր կ'իմանամ թէ Պոլսոյ Ակղաբար թերթը իր Մայիս 26 թիւին մէջ, եւ իրմէ անհերժ ուրիշ թերթեր ես, հրատարակած են տեղեկութիւն մը, որուն համեմատ՝ իրք թէ իմ վերջին անգամ Յրուսողէմ երթիս պատճառը եղած ըլլայ Մ. Էջմիածնի Մայր Աթոռը արտասահման կամ Սարիս փոխադրելու մասին Էջմիածնի մէջ նոյն իսկ զգացուած պէտքի մը շուրջ խորհրդակցութիւն Ամեն. Կուրեան Ս. Պատրիարքին հետ:

Պարտականութիւն կը նկատու յայտարարել պաշտօնապէս թէ այդ տեղեկութիւնը բացարձակապէս անհիմն է, եւ կը համարձակիմ նոյն իսկ բով Մայր Աթոռոյ նկատմամբ անբարեացկամ զգայմամբ յերկրորդ անգամ ստասպիլ մը:

Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետը սրտառանձաբար էր ինձ երբեք ստիճարկութեամբ անհնար Սրբազան Պատրիարքը և Պատ. Միաբանութիւնը, Իր անուշաբոյ ստաշարկելու համար որպէսզի նախ՝ կիրիկիոյ Կաթողիկոսութեան Աուրիոյ մէջ կազմակերպուի զորքը զիրացնելու համար երեսնասուգումի Ս. Աթոռը կիրիկեան Աթոռին թողու Իամասկոսի, Պէշուրթի և Անտիոքի իր եկեղեցիները, կալուածները և անաջնորդարանները. և երկրորդ՝ աւելցնէ Մայր Աթոռոյ տարեկան հոգեոր տաւրքը կամ նըպաստը, զոր երեսնասուգում քանի մը տարիէ ի վեր ինքնարեւարար կը զճարէ Ս. Էջմիածնի, անոր անտեսական վիճակին օգնելու համար:

Երբ երեսնասուգում հասայ, ամենամեծ հաճոյքով տեսայ որ Միաբանական Ընդհանուր ժողովոյ վերջին մէկ որոշումովը, որ պատել միայն կը բերէ երեսնասուգումի Ս. Պատրիարք Հօր և Ս. Աթոռոյ Պատ. Միաբանութեան վեհանձն ողջմտութեան, այդ երկու հարցերն ալ կարգադրուած էին արդէն Ամենայն Հայոց Ս. Հայրապետին փափաքին համեմատ, Ն. Ս. Օծութեան նամակը ստանալէս ալ անուշ:

Այս է բացարձակ և անպատրուակ իրականութիւնը:

ԹՈՐԳՈՒՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Տ Յունիս 1929, Կահիրե (Արեւն)

**ՍՈՒՐԲ ԳԻՐՔԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ  
ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԴԱՍՏԱՐԱԿՈՒՅԻՒՆԸ  
ՀԱՅՑ . ԵԿԵՂԵՑԻՈՅ ՍԷՉ**

Առտասայած էինք Սխմնի մէջ (էջ 160) ամփոփուիլը տալ այն գաստիստութեան, զոր Բարգէն Սրբազան ըբաւ Պատարկէքի մէջ, Ապրիլ 10, ԳՇ. գիշեր:

Այդ գիշերուան ժողովին նախագահն էր Կիւսկիօրեայ Գրգրցնելու Հանաշխարհային Ընկերակցութեան Քարտադար, Վեր. Տ. քթ. Ռ. Մ. Հափքինս, որ ժողովը բացաւ ներկայացնելով Սրբազան գաստիստը, որմէ յետոյ Սրբազանը խօսեցաւ հետեւեալ կէտերու վրայ.

1.— Ինչ որ Ամերիկեան եկեղեցիներն որ ժամանակներու մէջ մտածեցին և ծրարագրեցին Սուրբգրոց ընթերցումը և ու-

սացումը զիրացնելու և ժողովրդականացնելու համար, նշանակելով այլեւայլ հատուածներ ամէնօրեայ ընթերցումի, այս գրութիւնը վաղուց հաստատուած է Հայոց. եկեղեցւոյ մէջ, տարուան ամէն մէկ օրուան համար, հաստատուն կերպով:

Աւերոյց Սուրբգրքին մեծագոյն մասը այս գրութեամբ կանոնաորակէս կը կարգացուի Հայոց. եկեղեցւոյ մէջ: Ասկէ գատնոր կատկարանը աստու իրիկուն լման կը կարգացուի Զատիկ յաջորդող յիսուն օրու (Յինանց) ընթացքին:

2.— Սուրբգրքը մեծ յարգանքով կը կարգացուի Հայոց. եկեղեցւոյ մէջ, և Աւետարանը արարողական մասնաւոր հանգիստաորութեամբ և վայելչութեամբ: Ասիկա Աստուծոյ խօսքին հանդէպ հայ ժողովուրդին երկիւղած և բարեպաշտ հոգւոյն արտայայտութիւնն է:

3.— Հայոց. եկեղեցւոյ մէջ կարգացուած Սուրբգրքի լեզուն հին հայերէնն է, գրութաւ ըսուածը: Գրութարը անմտաչեղի գործածէ հայ ժողովուրդին, որ այժմ մեծ մասամբ հայախօս է. բայց թուրքերէն, քրդերէն, արաբերէն խօսող համայնքներուն իր մէջ: Արդ՝ Սուրբգրքին ընթերցուածները եկեղեցւոյ մէջ հասկնալի ընելու համար ժողովուրդին, աստեք շատ անգեր կը թարգմանուին ժողովուրդի հասկըցած լեզուներու և կը բացատրուին: Ասկից գատ, գեո մինչև 19րդ դարուն սկիզբը Սուրբգրքի վրայ դատ անկալ գրութիւնը կար Հայոց. եկեղեցւոյ մէջ:

4.— Կրօնական գաստիարակութեան նպատակին և արդիւնքին տեսակէտէն նախելով Սուրբգրքի ուսուցման վրայ, էական շինք նկատեր ժողովուրդին համար, զոր օրինակ, Սուրբգրոց մատենագրական պատմութիւնը, և կամ աստեց յարկնուածքը և ուրիշ մանրամասնութիւններ. զոր օրինակ, Մատթէոսի Աւետարանը երբ գրուեցաւ, քանի՞ դուխ ունի, ամէն մէկ դուխ քանի՞ համարներէ կը բաղկանայ, ինչ է Համարարարը, և այլն: Այս բոլորը շատ երկրորդական տեղ կը գրուեն ժողովուրդին կրօնական գաստիարակութեան մէջ, որ է հաւատքով ու արդիւնքով ցոյց տալ թէ ինքն քրիստոնեայ է: Այս սկզբունքով Հայաստանեայց եկեղեցւոյ ժողովուրդը գաստիարակուած է իր բովանդակ հոգիով, և